


Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչփով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

23800

153


34-092  
U-859

2011

(92)

# ՄՈԼԻԵՐԻ ԿԵԱՆՔԸ

2003



Տպագրութիւն «Ա. Բ Ե Խ»

1928 Կ. ՊՈԼԻՍ

84.032

Ա-364

ԽԱՏԵՆԱՀԱՐ «ՆԱՐ ԱՅԴ» ԹԻՒ 3

# ՈՎ ԵՐ ՄՈԼԻԵՆ

ԻՐ ԾԱՆԴԵԱՆ 300 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԵԲԻ

15 ՅՈՒՆՈՒԱՐ 1622 — 15 ՅՈՒՆՈՒԱՐ 1922

Գրեց՝ Վ. ԳԱԼԻՔԻՆԻ



Ա. ՊՈԼԻ ԽՍ  
1922

Տպագր. Ա. Ա. Ա. Ա. Գ. Ե. Ա. Հ.  
Բէշիտ էֆ. Խան, Պապը-Ալի ձատուէսի



MOLIÈRE

Աշխարհական կատակերգակ-քանասակղծ

Ժ. - Պ. ԲՕԴՐԱՔՆ

Մականուանեալն

**ՄՕԼԻԷՐ**



62383 ահ

1016 - 2.9



# ԱՎ ԿՐ ՄՈԼԻԷՐ

Իր ծննդեան երեսարիւրամնակին առքիւ

15 Յունուար 1622—15 Յունուար 1922

Ոլիէր անունով աշխարհահռչակ ժան-Պաթիսթ Բօդրաքն, բոլոր ժամանակներու եւ ամէն երկիրներու ամենէն կատարուն կատակերգակ բանաստեղծն է, որ ունեցած է նաև բարյական ամենաբարձր ծեռնհասութիւն: Ծնաւ 1622 Յունուար 15 ին Բարիզ, Սէն-Ժ'Ոնօրէ փողոցը եւ մեռաւ 1673 Փետրուար 17 ին, նոյնպէս Բարիզ: Ռիշը իջը փողոցը: Հօրը անունն էր Բօդրէն, իսկ մօրը՝ Մառի Գուէսէ: Հայրն ու մեծհայրը թագաւորին օթօցարար սենեկապաններն

Էին եւ զինքն ալ կը պատրաստէին միեւնոյն պաշտօնը կատարելու, սակայն թատրոնի եւ գըրագիտութեան համար իր ունեցած հակումը տեսնելով՝ իր ծնողքը որոշեցին որ ան շաբունակէ իր ուսումը։ Արդէն իր մեծ-հայրը կօժանդակէր անոր այդ հակումը զարգացնելու, զինքը յահախ տանելով Պուրկօնեի դուքսերուն ապարանքին մէջ տրուած ներկայացումներուն։ Այսպէս, 14 տարեկանին, ան գրուեցաւ Բարիզի Գլէլքրմօն գօլէֆր, ուր իրեն դասակից ունեցաւ Գոնթի իշխանը, Պէռնիէ, Հէնոլ, Շաբէլ եւ մասնակցեցաւ փիլիսոփայութեան դասերուն զոր այս վերջինը կառնէր իր ուսուցիչն՝ նշանաւոր Կասէնտիէն։ Իր ուսումն աւարտելէ ետք՝ ատեն մը իր հօրը պաշտօնը վարեց Լուի ՓՖ.ի նառապօն ուղեւորութեանը միջոցին։ Վերադարձին զինքը Օռլէան զրկեցին, որպէս զի իրաւագիտութիւն ուսանի։ 1645 ին փաստաբանութեան վկայականն ստացաւ։ Սակայն հակառակ իր այդ նոր արուեստին, ան փաստաբանական կանագէն աւելի եռանդով կը հետեւէր Սքարամուշի ներկայացումներուն, որ իտալացի կատակերգակ դերասան մըն էր։

Այն ատենները, խումբ մը երիտասարդներ ընկերութիւն մը կազմեր էին եւ ժամանցի ու գրանցելու համար կատակերգութիւններ կը խա-

ղային։ Մօլիէռ ալ մտաւ այդ ընկերութեան մէջ, որ քիչ ետքը ճշմարիտ թատերախումբի մը վերածուեցաւ։ Այդ ատեն էր որ Բօգըլէն Մօլիէռ անունը առաւ, որ մեռած եւ մոոցուած միջակ աստիճանէ հեղինակի մը անունն էր։ Անդիմադրելի, տիրական կոչում մը կը զգար իր մէջը թատրոնի համար։ Երբ իր խումբին պետ ան ուանուեցաւ, 1645 ին վերջերը, Բարիզէն մեկնեցաւ եւ իր խումբին հետ գաւառները շրջեցաւ, փորձելով հեղինակել եւ առ այս ունեցած է շատ մը նախագիծեր որոնց անունները մեզ հասցուցած է աւանդութիւնը։ Ատոնք են. Վարժապէսը, Պատպոյեէի նախանձը, Սիրահաւ Տօֆրօրը, Երեք մեցակից Տօֆրօնները, Թույուն Բժիշկը եւ ուրիշներ, որոնցմէ յետոյ յառաջ բերաւ լաւագոյն տեսարաններ։ Իր կեանքին այս արկածախնդրագան ժամանակամիջոցը նուազ ծանօթ է. իր հետքը նախ կը զունենք Պուտո, Ալինեոն, Բէզէնա եւ Լիոն քաղաքներուն մէջ։ Լիոնի մէջ, իր խումբը մեծցաւ եւ այս քաղաքին մէջ է որ առաջին անգամ 1653ին ներկայացուց իր հեղինակութիւնն եղող առաջին կատակերգութիւնը, Ապուլ, ուտանաւոր եւ 5 արարով, որ տպագրուեցաւ։ Յաջորդ տարին, Պէզիէռ գնաց, ուր Փոնթի իշխանը, իր երեխնի դասակիցը, զինքը կանչած էր։ 1656ին Պէզիէռի մէջ ներկայացուեցաւ, նոյնպէս

5 արարով եւ ոտանաւոր Միրահարական Դմկա-  
մակուրինը: Կանկըտօքէն դարձեալ Ավինեօն  
գնաց Մօլիէռ եւ այնտեղ ծանօթացաւ Մինեառ  
նկարիչին հետ Ավինեօնէն գնաց Կորնօպլր:  
1658ին՝ Ռոււան էր եւ նոյն տարուան Հոկտեմ-  
բեր 24ին, Բարիզի մէջ թագաւորին ներկայու-  
թեան ներկայացուց Նիկոլիդէս եղերեգութիւնը  
եւ իր յօրինած զաւեշտներէն երկուքը: Թագա-  
ւորը ախորժեցաւ այս զբօսանքէն եւ քաջալե-  
րեց կատակերգակները, որոնք Լուվուի պալատին  
մօտ Բըթի-Պուրածն ապարանքը, եւ յետոյ 1660ին,  
Բալէ-Ռուայեալ պալատը հաստատուեցան:

Մօլիէռի տաղանդը կը զարգանար. 1659ին  
երեւցաւ Պանուճագարդ Մաղրեղիները (Les Précie-  
euses ridicules) անունով հրապուրիչ կատակեր-  
գութիւնը, ուր վերջապէս կը տիրանար բարքեր  
եւ նկարագիրներ պատկերացնող ճշմարիտ կա-  
տակերգութեան: Այնուհետեւ Մօլիէռ այլեւս ի-  
տալական կատակերգութեան կնճռուութիւն-  
ները միմիայն մէկ քանի խաղավերզերու մէջ կը  
գործածէ, զոհելով այդ վերջաւորութիւնները,  
մինչ հոգեւին կը նուիրուի ճշգրտօքէն պատկե-  
րացնելու իրեն ժամանակակից եւ ամէն ժամա-  
նակներու պատկանող մարդիկը:

Մօլիէռ, հանճարին միացնելով նաեւ արտա-  
դրութեան բեղմնաւորութիւնը, կարճ ժամանա-

կամիջոցներու մէջ յաջորդաբար հեղինակեց.  
1660ին՝ Սկանարէ, 1 արար. 1661ին՝ Տօն Կարսի տը  
Նավառ կամ Նախանձու Իշխանը, 5 արար հերսուային  
կատակերգութիւն մը. 1661ին՝ Աւուսինետու Դպրո-  
ցը (L'École des matris) 3 արար, հետեւողութեամբ  
Քրիստոնէ 150 տարի առաջ ապրող Կարդագի-  
նէցի թէռանս լատին կատակերգակ բանաստեղ-  
ծին. դարձեալ 1661 ին՝ Զանձացնողները (Les Fâ-  
cheux), 3 արարնոց պարանցիկ - կատակերգու-  
թիւնը: 1662 ին՝ Կիներու Դպրոցը (L'École des  
femmes), 5 արար, իսկ 1663 ին՝ Կիներու դպրոցին  
ֆենարաւութիւնը (La Critique de l'Ecole des  
femmes), 1 արար, որուն մէջ հինալիօրէն կը  
նկարէ կատակերգութեան ճշմարիտ տեսականը:  
Դարձեալ 1663 ին կը գրէ Վերասյի Յանկարծերգը  
(L'Impromptu de Versailles), 1 արար, անմեղ եւ  
հանճարեղ վրիժաւութիւն մը իրեն դէմ ուղ-  
ղուած հազարաւոր ապուշ յարձակումներու  
դէմ: 1664 ին հեղինակեց Բուեն Ամուսնութիւնը  
(Le Mariage forcé), 1 արար, եւ Եղիսի Իշխա-  
նուհին (La Princesse d'Elide), 5 արար պարան-  
ցիկ-կատակերգութիւնը: 1665 ին, յանդզնօրէն  
ձեռնարկեց գրելու Տօն Ժուանը կամ Բիկոի  
Խնջոյի (Don Juan ou le Festin de Pierre), 5  
արարով, տարօրինակ եւ խորաթափանց աշխա-  
տափրութիւն մը զոր գրեց իր ընկերներուն

Խնդրանքին վրայ, մրցելու համար նոյն նկատին վրայ զրուած կատակերգութեան մը դէմ, որ շատ հանդիսատես կը քաշէր կը տանէր մրցակից թատրոն մը.

Մօլիէռի կատակերգութիւնը փիլիսոփայական լայնութիւն մ'ունի որ կարգապահութեան եւ կանոնապաշտութեան իր դարուն մէջ հասկըցող չգտնուեցաւ, թիչ յաջողութիւն ունեցաւ եւ նոյն իսկ իբր ամբարիշտ ամբաստանուեցաւ։ Սկը Բժիշկ (L'Amour médecin), Յ արարով պարանցիկ - կատակերգութիւնը, իր առաջին գործն եղաւ որուն մէջ Համալսարանի Կանառին դէմ պատերազմ հրատարակեց եւ իր կեանքին մինչեւ վերջն ալ շարունակեց այդ պայքարը։ Այս գործը գրեց 1665 ին՝ իսկ 1666ին Մարդաքաջը (Misanthrope), Յ արար, Ալանաց Բժիշկը (Médecin malgré lui), Յ արար, Մելիսեր (Mélicerte) դիւցազնական հովուերգութիւնը 1 արար եւ Կատակերգական հովուերգութիւն մը, Սէն-Ժէռմէնի տօնին համար. 1667 ին ալ Սիկիիացին կամ Սկը Նկարիչ (Le Sicilien ou l'Amour peintre), 1 արարով պարանցիկ կատակերգութիւնը, որ արդի կատակերգական օբէրաններուն նախնական տիպարն եղաւ։

Մօլիէռ արդէն ծաղկած էր կեղծաւորութիւնը Տօն Ժուանի նկարագիրի բազմապատիկ

փոխակերպութիւններէն մէկուն մէջ, բայց այդ տղեղ մոլութիւնը, Ժէ. դարու այդ ծածուկ վէրքը արժանի էր աւելի ուժգին հարուածի մը եւ ամբողջ երկասիրութեան մը լիակատար ընդլայնումին, որուն ծեռնարկեց 5 արարով հարեւան կամ Կեղծաւորը (l'Imposteur ou le Tartufe) մեծ կատակերգութեան մէջ։ Այս երկը թէեւ 1664 ին գրեց, բայց անոր մէկ քանի մասերը միայն ներկայացուեցան թագաւորին առջեւ, իսկ հասարակութիւնը անոր ծանօթացաւ հազի թէ 1667 ին եւ անմիջապէս արգիլուեցաւ անոր ներկայացումը, շնորհիւ գալունի միաբանութեանը արքայական կեղծաւոր պաշտօնատարներուն, որոնք իրենց կենդանի պատկերները կը տեսնէին անոր մէջ։ Սակայն Լուի Ժ. անձ թագաւորը գրագրութեանց եւ թշնամութեանց դէմ պաշտպանեց Մօլիէռը, արգելը վերցուց եւ այս կերպով ինքն ալ ծաղկեց կեղծաւորութիւնը, որ ստուերի մէջ կը գործէր իր շուրջը, պատուեց ճշմարտութիւնը եւ յաւիտենական անմահ բարոյականը։

Մօլիէռ 1668 ին գրեց Յ արարով դիցաբանական կատակերգութիւն մը, Անփիտրոնը (Amphitryon) ուր լաւագոյն կերպով պայքարեցաւ Պաւտոսի դէմ։ Նոյն տարին ներկայացուց նաեւ Փորդ Տանէկն կամ Շփրած Ալուսինը (George

Dandin ou le Mari confondu), 3 արար, եւ կծին  
(l'Avare), 5 արար, որուն մէջ գարծեալ կը հե-  
տեւի Քրիստոսէ 250 տարի առաջ ապրող լա-  
տին կատակերգակ բանաստեղծ Պէտառոսի հետ-  
քերուն եւ կը գլէ կ'անցնի զայն: Սակայն Մօ-  
լիկէոի այս երկասիրութիւնը մեծ յաջողութիւն  
չգտաւ, որովհետեւ արծակ գրուած էր. նոյն  
հանգամանքը վնասած էր նաեւ Տօն ժուամի,  
քանի որ նոյն ատենները թատերական երկերը  
բանաստեղծութիւն կը նկատուէին եւ հասարա-  
կութեան մէջ այն նախապաշարումը կը տիրէր  
թէ մեծ կատակերգութիւն մը անպատճառ  
ոտանաւոր գրուած ըլլալու էր, ատոր համար,  
մինչեւ իր Տօն ժուամի, Մօլիկը միշտ ոտանաւոր  
կը գրէր, բացառութիւն ըլլալով մէկ քանի փոքր  
երկասիրութիւններ զորս անհետեւանք կը նկա-  
տէր, ինչպէս Պանուճագարդ Ծաղրելիները, Կինե-  
րու Դպրոցին Բնիսդասկանը, Վիրապի Յանիկար-  
ծերը, Բոնի ամուսնութիւնը եւ Ժօրծ Տանեհի:  
Այսու հանդերձ յարատեեց արծակ գրելու այն  
նիւթերը զորս բարձր կատակերգութիւն չէր  
նկատեր եւ երկասիրեց, 1669 ին, Միւսիւ քը Բուր-  
սոնեազը (Monsieur de Pourceaugnac), 3 արար,  
1670 ին, Մեծաշուր Միւսիւ աները (les Amants  
magnificques), 5 արար, որ իր հանճարին մէկ  
սիսալը կը նկատուի: Դարձեալ 1670 ին, Ազնուա-

կան Քաղիենին (le Bourgeois gentilhomme). 5 ա-  
րարով պարանցիկ կատակերգութիւնը, ուր  
մեծ ճարտարութեամբ դէմ յանդիման կը հանէ-  
ծաղբելի քաղենին եւ, մինչեւ իսկ խարէու-  
թեամբ գողութեան զիջանելու աստիճան ապա-  
կանուած ազնուականը:

Մօլիկը, 1671 ին, Գունէյի եւ Քինոյի հետ  
աշխատակցեցաւ ազատ ոտանաւորով եւ 5 արա-  
րով Փսիխի (Psyché) պարանցիկ կատակերգու-  
թեան: Նոյն տարին դարձեալ արծակ գրեց Միա-  
րենի Նենցութիւնները (les Fourberies de Scapin),  
3 արարով կատակերգութիւնը եւ Էստրապանիա  
Կոմառին (la Comtesse d'Escarbagnas) 1 արա-  
րով զաւեշտը: Իսկ 1672 ին ոտանաւոր գրեց ա-  
ւելի բարձր սեռէ 5 արարով կատակերգութիւն  
մը, Գիտուն Կինները (les Femmes savantes), ո-  
րով վերստին ծեռք կ'առնէ իր Պանուճագարդ  
Ծաղրելիները կատակերգութեան գաղափարը եւ  
գերբնտիր ուրախութիւնով, ճաշակով եւ ուժգին  
տրամարանութիւնով կ'ընդլայնէ, կը բարձրա-  
ցնէ ու կը փոխակերպէ զայն: 1673 ին, յոգ-  
նութենէ պարտասած, ընտանեկան վիշտերէ  
կը արծակ կը գրէ իր վերջին երկը, պարան-  
ցիկ կատակերգութիւն մը, երևակայական Հի-  
ւանդը (le Malade imaginaire), անբաղդատելի եւ  
անհամեմատ երգիծական զաւեշտ մը, որուն

մէջ սակայն աշխարհահոչակ բանաստեղծը գոգցես կը զգայ իր մօտալուտ վախճանը եւ ատիկա կը զգացնէ իր այդ երկին մէջ տխուր եւ վշտալի մտածումներով: Այս երկը ներկայացուեցաւ Բարեկենդանի միջոցին եւ գլխաւոր դերը կը խաղար ինքը՝ Մօլիէռ: Չորրորդ ներկայացումի նախօրեակին Մօլիէռ այնքան յոգնած էր որ իրեն խորհուրդ տուին ներկայացումներն ընդհատելու, բայց ինք այդ ընդհատումը զնասաբեր նկատեց դերասաններուն համար, զորս կ'ապրեցնէր իր կրկին տաղանդներուն շնորհիւը, եւ որովհետեւ զանոնք իր զաւակներուն նման կը սիրէր, ուստի անոնց համար իր անձն իսկ զոհել յանձն առաւ եւ ուզեց խաղը շարունակել: Իր մասինյատնուած երկիւղն աւելի քան արդարացի էր եւ ներկայացումը վերջանապէտ մօտ, երբ յոր բառը կ'արտասանէր, ջղաձգութենէ բռնուեցաւ եւ արիւնը խեղդեց զինքը: առին տարին զինքը եւ զիշերը մեռաւ 51 տարեկանին, իր քոմը ունենալով երկու գթութեան քոյրեր, զորս նոյն օրն իսկ իր տունը հիւրընկալած էր, որովհետեւ իր կեանքին տեւողութեանը միշտ գթուտ ու ողորմասէր եղած էր: Իր այրին, Սումանտ Վէժառ բաւական գժուարութիւն կը րեց արտօնութիւն ստանալու համար որ Մօլիէռ զիշերանց թաղուի Սէն-Փօզէֆի կերեզմանատան մէջ:

Մօլիէռ միակ աղջիկ մ'ունէր, որ ամուսնացաւ թագաւորին ախոռապետ Մ. տը Մօնթալանի հետ, եւ մեռաւ անզաւակ:

Մօլիէռ թողած է 30 երկասիրութիւններ, զորս գրած է 20 տարիներու ընթացքին եւ որոնց 14 ը ոտանաւոր գրուած է, 7 ը 5 արարնոց ըլլալու պայմանաւ:

Միանգամայն հեղինակ, դերասան եւ խըմբապետ, Մօլիէռ չափազանց բեղմնաւոր կեանք մ'ունեցաւ, առանց սակայն իր հանճարէն բան մը կորսնցնելու, որովհետեւ իր գործերէն ո՛չ մին միւսին կը նմանի: Բարձր կատակերգութեան կարգին իր զուիս գործոցներն են. Կեղծաւորը, զոր գրեց 42 տարեկանին, Մարդաւեացը՝ 44 տարեկանին, Ագահը՝ 46 տարեկանին, եւ Դիտուն կինները՝ 50 տարեկանին:

Մօլիէռ նկարած է քաղենին եւ ազնուական դասակարգերը, վաճառորդները, բժիշկները, նօտարները, գաւառացիները, իմաստակները, պոռոտախօսները, պարծենկոտները, խարդախները, նենգամիտները, սպասուինները, սպասաւորները եւ տանտէրերը, վերջապէս ծաղկած է կեանքի մէջ ամէն պակասութիւնները, ինչպէս կեղծաւորութիւննը, անկրօնութիւննը, ագահութիւննը, շուայութիւննը, տկարութիւննը, նախանձը եւ ցոփութիւննը, ինչպէս նաեւ ամուսնութիւնը

իր բոլոր խութերովք։ Անիկա պատկերացուց սէրը իր ամէն գոյներովն եւ ամէն տարիքներու մէջ, ամէն աստիճաններու եւ ամէն պայմաններու մէջ։

Վերջապէս իր տաղանդին ճկունութիւնը ցոյց տուած է որքան իր զաւշտներուն, նոյնքան եւ աւելի չափով ամենէն լուրջ կատակերգութիւններուն մէջ, ճաշակն ազնուացնելով եւ բարոյականը բարձրացնելով։ Ինքնամփոփի, երագկոտ, մանաւանդ խորաթափանոց դիտող հանճար մըն էր. սքանչելի է մանաւանդ իր ողջմը-տութիւնը, ներողամտութիւնը, գաղափարներու սահմանաւորումը եւ զգացումներու կատարեալ բնականութիւնը։ Առանց իր անծնուականութիւնը խառնելու իր երկերուն մէջ, անիկա կը խօսեցրնէ իր ստեղծած անձերը, որոնք կը գործեն նոյնպէս, եւ այս մասին ան գերազանցած է Արիստոփիանը, թէեւ քաղաքական կատակերգութիւն չէ ըրած եւ միայն սկըունքներու համար խանդավառուած է։

Իր երկերուն նման իր ապրելակերպին մէջ ալ շատ պարզ եղած է եւ իրեն թշնամի եղած են միայն անոնք որ ծաղկուած են իր գրիչովն։ Իբր արծակագիր, Մօլիէու նոյնպէս բարձր գիրք մը կը գրաւէ ֆրանսական գրականութեան

մէջ, իր ոճին նշանաւոր յատակութեան, ճշգրիտութեան եւ կորովին բերմամբ։

Աւանդաբար ծանօթ է թէ Մօլիէու Լաֆուէ անուն իր պատաւ սպասունիին տպաւորութիւնները կ'ուզէր հասկնալ եւ ըստ այնմ կը շարադրէր իր երկերը։ Ասիկա ապացոյց մըն է թէ անիկա միշտ ճշմարիտը կ'որոնէր եւ մեծ վստահութիւն ունէր ժողովորդին բնագդումին վրայ, որ երբեք չխաբեց զինքը։

Մօլիէու Ակադեմիոյ անդամ չկրցաւ ըլլաք կատակերգակ դերասանի իր արուեստը արգելք եղաւ ատոր, բայց իր մահէն մէկ տարի աւելի ետքը, 1778 ին, Ֆրանսական Ակադեմիան փորձեց դարմանել այդ անդարմանելի անարդարութիւնը եւ իր ժողովասրահին մէջ անոր կիսանդրին զետեղեց տակը սա արծանագրութիւնով։

Ոչինչ կը պակսի իր փառքին. ինչ էր որ կը պակսէր մերինին։

Բարիզ քաղաքը 1844 ին, Ռիշլիէօ փողոցը, այն տանը մօտ ուր մեռած էր Մօլիէու, կանգնեց իրեն նուիրուած լիշտակարան աղբիւր մը, զոր կառուցած է ճարտարապետ Վիսքոնթի եւ որուն վրայ գտնուող Մօլիէուի անագապղինծէ արծանը շինած է արծանագործ Սէօու։

Մօլիէուի գործերը տպագրուեցան իր կեն-

դանութիւնը, 1666 թուականին իսկ, Կապր. Քի-  
նէի կողմէ երկու հատորներու մէջ, բայց բնա-  
կանաբար անկատար կերպով: 7 հատորով տր-  
պագրութիւն մըն ալ հրատարակեց Գլ. Պարպէն  
1673 ին, երբ մեծ վարպետը տակաւին կենդանի  
էր: Իսկ այնուհետեւ բազմաթիւ տպագրութիւն-  
ներ ունեցած են իր անմահ երկերը եւ աշխարհի  
ամէն լեզուներուն թարգմանուած են:

Մօլիէռի կենսագրութիւնը ներկայացնող  
կամ անոր գործերուն վերլուծումն ու քննա-  
դատականն ընող անհաշիւ երկասիրութիւններ  
հրատարակուած են եւ նոյն իսկ 1879 էն սկսելով  
մինչեւ մեր օրերը Moliériste անունով եւ  
Ֆրանս. Գոմէտիի դիւանապահ Մօնվալի տնօ-  
րէնութեամբ մասնայատուկ թերթ մը կը հրա-  
տարակուէր մեծ երգիծաբանին կեանքն ու  
երկերը լուսաբանող:



ՄԱՏԵՆԱԴԱՐ „ՆՈՐ ԱՅԴ”

Թիւ

- 1 ԵՐԱԳԱՀԱՆ (Սպառած)
- 2 ԳԱՂՏՆԵՐ ՆԻՒ-ԵՌՐԲԻ (Մամոյ տակ)
- 3 Ո՞Վ. ԷՐ ՄՈԼԻԷՌ 100 փր.

# ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Ակնցի Հաճի աղան	3.	Ամբողջ	40	դրուց
Արժին մալ ալան			15	»
» » » Հայատառ քուրերեն	3.	Պատկեսնան	25	»
Ասիացի Սափրիչը	3.	Պատկեսնան	10	»
Ամերիկահայ փեսացուն կամ Տայր Կարապես	25		»	
Բարեկենդանի անկուտիները			15	»
Դդումի վաճառականը			15	»
Երանոս աղբար	3.	Փափազեան	25	»
Երկու խուլեր		Մօլիկը	15	»
Թիֆ բաէ			10	»
Կրլ սբառը կամ Մասս մեջն է Ե. Թօլանան	50		»	
Մարիամ Մագրաղենացի			50	»
Սատանա			10	»
Սիբիր			5	»
Գողիք	3.	Միրքո	15	»

Յ. Արշահամեան գրատունը կը հայբայրէ ամեն  
տեսակ հայերեն գրեթե. դպրոցական, վիպական, բատե-  
րական, պատմական, բանասեղծական, եւալնի եւալնի:

Հասցե՝

ՅԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄ ՄԵԱՆ

Կ. Պոլիս Պապը Ալի Ռէշիտ Էֆէնտի խան

